

ԲՆԱԳԱՑՄՈՒԹԻՒՆ

ԸՆՏԱՆԻ ԱՆ ԱՍՍԻՆ ՆԵՐ

Բնասանի կը սուլին այն անասունները որ մարդիկ իրենց ձեռքը կսովրեցընեն, անոնցմով կկերակրուին, անոնցմով կպաշտպանեն իրենք զիրենք ու անոնցմով վնասակար կենդանիները կջնջեն։ Այն կենդանիները ամէն տեղ մի եւ նոյն չեն, հապա օդոյն ու երկրին նայելով՝ զանազան տեղեր՝ զանազան տեսակ են։ Մարդիկ՝ իրենց կեցած տեղերուն մէջ գտնուող վայրենի կենդանիներէն կը նարեն սովորաբար իրենց ընտանի կենդանիները։ Շատ քիչ կենդանիներ կան որ մարդոց հետ աշխարհիս ամէն կողմը կրնան ապրիլ ու հետերը ընտանենալով՝ ծառայել անոնց։ Գրեթէ շունն ու կատուն են միայն որ ամէն կլիմայի՝ ամէն տեղի կրնան դիմանալ։ Կովերն ու ձիերը բեւեռային կողմերը չեն կրնար ապրիլ։ Վասն զի հոն իրենց կերակուր չեն գտներ. իսկ տաք տեղերը կփոխեն իրենց յատկութիւնները. կովը, օրինակի համար, այն տեղերը սննդարաբ խոտ չլինելուն պատճառաւը՝ կաթչիտար։

Աշխարհները շատ հին ատենէ ի վեր ընտանի կենդանի եղած պիտի լինին։ Աստուածաշնչի պատմութենէն գիտեմք որ Արէլ ոչխար կարածէր. Կերեւի թէ այն ազնիւ ու երկչու կենդանին ինքնիրեն մօտեցած է մարդու։ Անոր թանձր բրդովն է որ մարդս կհագուի, անոր եղու կաթը կիմէ ու համեղ մսովը կկերակրուի։ Աշխարհներուն բուն հայրենիքը Պարսկաստան եղած պիտի լինի։ Եփրատ ու Ինդոս գետերուն մէջտեղը ահագին դաշտեր կան լեռներու

մէջ, որ մինչեւ ցայդմ՝ լեցուն են վայրենի ոչխարներով։ Նոյն տեղերը կրնակին նաեւ վայրենի շներ, ու երկու տեսակ են միայն. մէկը մեծ ու կատաղի է եւ բուրդը բաւական երկայն։ Իսկ մէկալը մեր հասրակ փոքր շներուն չափ է։ Այն երկու ցեղը հետ զհետէ միմեանց հետ խառնելով՝ առաջ բերած են մարդիկ մեր շներուն անհամար տեսակները։

Կովերն ըստ մեծի մասին հիւսիսային կողմերը կապրին. տաք երկիրներուն կովերը, մանաւանդ Ասիոյ վայրենի եւ կատաղի գոմէշները, տարբեր են մերիններէն կաղմուածքով։ Կովերուն ցեղերը նոյնողէս բազմատեսակ են։ Խրաքանչիւր տեսակը իրեն յատկութիւններն ու կատարելութիւններն ունի. սովորաբար մարդս ուր տեղ անոնց որ յատկութեանն որ կարօտ է, անոնց այն յատկութիւնները աւելի են։ Օրինակի համար, Զուիցերիի կովերուն յատկութիւնը այն է որ շատ կաթնառու են, Անգղիոյ մէկ երկու գաւառներուն ահագին կովերը սաստիկ մսոտ են, բայց լուծի չեն գիմանար։

Խոզերը՝ ոչխարներուն պէս՝ համեղ միսունցածներուն համար կապահուին, բայց տաք երկիրներու մէջ անոնց միսը սաստիկ վնաս է մարդու։ Խոզերուն հայրենիքը եւրոպայի անտառներն են, ու մինչեւ ցայժը անոնց վայրենիները կգտնուին։ Վայրենի խոզերուն կինձ եւ վարագ կըսեմք։ Հրեաններուն պէս արեւելեան ազգաց մեծ մասը՝ ողիզծ կենդանիներուն կարգը կդնեն խոզերը, եւ իրենց օրէնքով արգիլած է ա-

նոնց միսն ուտելը։ Մեր կողմերն ալ զգուշանալու է խօզի միս ուտելէն, բայց միայն ամառը։

Այծին հայրենիքն է Թիապէթի երկիրը ու Հիմալայա լեռները։ Այն երկիրներէն եկեր ու տարածուեր են եւրոպայի ու Աֆրիկէի մէջ. անկից ալ Ամերիկա տարուեր են։ Մարդուս անոնցմէ ունեցած օգուաները նոյն են՝ ինչ որ ոչխարներէն. միայն թէ այծը աւելի խելացի է ու ոչխարի պէս վախկու չէ։

Վայրենի ձիերը միջին Ասիոյ ահապին գաշտերուն մէջ կդանուին։ Այն տեղերը շատ հին ժամանակներէ ի վեր մարդիկ ընտանեցուցած էին զիրենք ու հեծնելու սովորեցուցած։ Զիուն կաթը կխմուի, միսը արեւելք շատ աեղ կուտեն, իսկ մորթէն աղինիւ կաշի կշինեն։ Արաբացիք, Անդզիացիք, Սպանիացիք, եւ մէկ քանի ուրիշ աղդեր փափուկ պահելով ու դարմանելով՝ այն աստիճանի ալիսուացուցած են իրենց ձիերուն ցեղերը, որ կենդանիներուն մէջ ամենէն գեղեցիկը ու խրոխտը՝ ամենէն օգտակար կհամրուի ձին։ Մեր ձիերն ալ անուանի էին ատենաները, ու այժմեան Պարագաղու գեղեցիկ ձիերը անոնց սերնդէն են։ Նորես վերցաւ այն անհիմն կարծիքը թէ ձիու միսը չուտուիր. ընդհակառակն առողջ ու մատաղահաս ձիերուն միսը կովու մոխ չափ համեղ է կըտեն։

Կատուն թէ եւ գաղաններուն կարգէն է, բոյց կէս մը ընտանի կհամարուի. անոր հայրենիքն է միջին եւրոպա եւ Հիւսիսային Ասիա։ Կատուն մուկ բոնելուն համար միայն կպահեն մարդիկ. կատուին միսը շատ անպիտան է։

Թռչուններէն ընտանեցուցած են մարդիկ հաւերը, որոնց վայրենիները Հնդկաստան կդանուին։ Սպաւնիներուն թէ ընտանի

եւ թէ վայրենի անհամար տեսակները բոլոր աշխարհք տարածուած են։ Ընտանի են նաեւ սագերը՝ որ Հնդկաստանէն եկած են, բագերը՝ որ ոչ երբէք բոլորսին մարդու կսովրին, ու գեղեցիկ սերամարգը՝ որ նոյնպէս Հնդկաստանի թռչուն է։

Ցիշած կենդանիներուս ու թռչուններուս մեծ եւ զանազան օգուաները յայտնի են ամենուն։ Ուստի պէտք է ջանամք որ կրցածներուս չափ պահպանեմք զանոնք թէ թըշնամի գաղաններէ եւ թէ զանազան ցաւերէ, լաւ նոյիմք ու լաւ կերտկրեմք։ Արաբացիք, օրինակի համար, ոչ երբէք կծեծեն իրենց ձիերը, հապա միշտ կակլութեամբ ու անուշութեամբ կվարուին հետերը, լաւ եւ ընտիր բաներով կկերակրեն զանոնք, ու նախ ձիուն կերակուր կուտան եւ յետոյ իրենք կուտեն։ ջուրը նմանապէս։ Այնպիսի վարձունքներուն փոխարէն՝ ձիերը ամէն բանէ աւելի իրենց աէրերը կսիրեն, ու անոնց միշտ պահպան ու պաշտպան են։ Եթէ մէկը թշնամութեան մաքով մօտեցաւ յանկարծ ձիուն ախրոջը՝ անոր քուն եղած ատենը, վայ է անոր։ Թէ որ գիմացինը առիւծ անգամ լինի, քաջ ձին սովերովը գետին կը զարնէ վնա, կատաղաբար կիսածառէ ու մէկ կողմէն միւսը կնետէ չարաչար։ Այն տեսակ կուտոյ մէջ ձին ոչ միայն վէրբէ չվախնար, հապա նաեւ մահը աչքին ամենեւին չերեւիր։ Արաբացիք ձիերը կապելու սովորութիւն չունին. ուստի վրաններուն քովերը արձակ կպտըաին իրենց ձիերը, աղոց կմօտենան, սիրով կիսաղան հետերը ու այնչափ զգուշութեամբ կվարուին անոնց հետ որ ոչ երբէք վրանները կկոխեն կամ կզարնեն։

Մեր կողմէրու ընտանի կենդանեաց վրայ այսչափ խօսելէն վերջը, քիչ մը տեղեկութիւն ալ տաք աեղերու ընտանի կենդանեաց վրայ տամք, որ իրենց մարդուս ըրած մե-

ծամեծ եւ օգտակար ծառայութիւններովը՝  
արժանի են յիշատակութեան:

Հնդկաստանի մէջ գլխաւորապէս երկու  
տեսակ ընտանի կենդանիք միայն կան, ա-  
ռանց որոց մարդիկ ոչ ճամբօրդութիւն  
կրնան ընել եւ ոչ աշխատիլ: Այն կենդա-  
նեաց մէկն է ազնիւ, հնազանդ եւ համբե-  
րող ուղար. իսկ միւսը ծոյլ, չար, բայց  
միանգամայն զօրաւոր գոմէշը: Ուղտեր կան  
նաեւ Արաբացւոց երկիրը. իսկ վայրենի  
ուղտ չկայ ոչ մէկ տեղ: Ուղար անապատ-  
ներուն նաւն է, եւ անով միայն կարելի է  
ճամբօրդութիւն ընել Ափրիկէի ու Սախոյ  
չոր՝ ցամաք ու տաք անապատներուն մէջ:  
Ուղտին միսը կուտեն ու կաթը կիսեն. ո-  
րով այն տեղերու բնակիչներուն նոյն ծա-  
ռայութիւնը կընէ ուղար՝ ինչ որ մեզի՝ մեր  
կուկերն ու ձիերը: Ուղտին տեսակը երկու  
է. մէկը բեռնակիր՝ երկու կուզով, եւ միւ-  
սը փոքր՝ մէկ կուզով միայն:


Բեռնակիր ուղար կընայ 25-էն մինչեւ ի  
50 փուտ բեռ վերցընել, եւ օրուան մէջ 15-  
էն մինչեւ 18 ժամ կընայ ճամբայ քալել.  
Քաղցածութեան ու ծարաւի 8 կամ 10 օր  
կընայ դիմանաւ, որով եւ 150 ժամ կընայ  
քալել՝ առանց ջրի եւ առանց կերակրոյ:

Մէկ կուզով ուղար՝ հանդերձ իրեն վրայ  
դրած բեռովը՝ օրը քառասուն մղան կընայ  
ընել. որով անոր քալածը հինգ անդամ ա-  
ւելի է քան թէ երկու կուզով ուղտինը: Ա-  
ռանց ճանապարհի աւազոտ անապատներուն  
մէջ՝ ուղտը ինքը կդանէ ճամբան, ու տի-  
րոջը շիտակ կառաջնորդէ դէպի ի մարդու-  
քակ տեղեր: Վտանդի ժամանակ այնպիսի  
արագութեամբ կհեռանայ ետեւէն վազով  
առիւծներէն, որ Արաբացւոց ձիերն ան-  
դամ չեն կընար ետեւէն հասնիլ:

Այդ կենդանաւոյն հակառակ յատկութիւն-  
ներն ունին Հնդկաստանի գոմէշները: Դեռ

տղայութեանը ատեն՝ սնառառներուն մէջ  
կընեն գոմէշը Հնդկաստանցիք, ու անոր  
կատաղութիւնը զսպելու համար՝ օղակ կան-  
ցընեն քիթը: Այս զգուշութիւնը շատ հար-  
կաւոր է, վասն զի գոմէշները շուտ կղայ-  
րանան ու շատ անգամ իրենց տիրոջը վրայ  
կվազեն կատաղութեամբ: Ժամանակ անցնե-  
լէն եաքը՝ գոմէշը ոչ միայն իւր տիրոջը  
կսովրի, հապա նաեւ անոր բոլոր ընտանեա-  
ցը. եւ այն ժամանակ կարելի է մինչեւ ա-  
ռանց վախի վրան ելնել ու ոտքերուն տակ  
պառկիլ ու քնանաւ: Ինչ որ մեր երկիրները  
լուծի եղները կընեն, նոյն բաները՝ Հընդ-  
կաստանի մէջ՝ գոմէշները կկատարեն: Ասոնց  
զանազանութիւնը այն է որ գոմէշը շատ ա-  
ւելի ուժով լինելով՝ չորս եղի գործը ինքը  
միայն կընէ, ու անոր փոխարէն տիրոջմէն  
ափ մը աղ միայն կուզէ: Երբոր լուծէն  
կարձըկեն զինքը, անտառը կերթայ իրեն  
մնունդ գտնելու, ու հոն գտնուած առիւծ-  
ներէն ու վագրերէն ոչ միայն չվախնար, այլ  
ինքը կյարձըկի, կոտոշներուն վրայ կառնու,  
վեր վեր կձգէ ու ոտքերուն տակը կառնու  
ու կկոխկըռատէ: Գոմէշը իւր տիրոջ բնա-  
կարանը կպահպանէ, բայց ուրիշ մարդոց  
վրայ կատաղաբար կվազէ, մանաւանդ եւրո-  
պացւոց վրայ: Անոր համար Հնդկաստանի  
մէջ՝ մեծ ճամբաներու քով՝ մասնաւոր փոքր  
ճամբաներ ալ շինած են գոմէշի սայլերուն  
համար. ու եթէ մէկը այն ճամբուն վրայ  
գոմէշի սայլերու հանդիպի, պէտք է շուտ  
մը ետ փախչի անոնցմէ, որպէս զի գոմէշ-  
ներուն կատաղի աչքերը չտեսնեն զիրենք:

Հնտանի կենդանեաց մէջ շատ օգտա-  
ւէտ է նաեւ Հնդկաստանի փիղը՝ որ կենդա-  
նեաց մէջ ամենէն ուժեղն ու խելացին է:  
Բայց այս կենդանին, Հնդկաստանի մէջն  
անգամ, հարուստ եւ իշխան մարդիկ մի-  
այն կպահեն քովերը: Լաւ եւ սովորած վի-



զը՝ իրեն տեղը՝ 4,000 բուլ. արծաթէն տ-  
ւելի կարժէ. որով շատ մարդիկ պահել չեն  
կրնար այն կենդանին։ Կալկաթա քաղաքին  
ու անոր գաւառին մէջ 1856-ին 147 փիղ մի-  
այն կայ եղեր։ Լուքնաւ քաղաքն ու գաւա-  
ռը որ Հնդկաց իշխանաւորներուն կեցած  
տեղն է, 500 հատ փիղ միայն կհամրուի։ Խոկ  
բոլոր Անգղիացւոց ձեռքն եղած Հնդկաստա-  
նին մէջ՝ հազիւ թէ 2 հազարի չափ փիղ  
կգտնուի։ Վայրենի փիղերուն թիւը օր ըստ

օրէ պակաելու վրայ է. ասոր պատճառը նախ՝  
մարդոց փիղ որսան է, եւ երկրորդ՝ փղե-  
րուն ընտանենալէն ետքը՝ ծնունդ չունենա-  
լը։ Փիղը ընտանեցընելու սովորեցընելու հա-  
մար՝ մարդ մը կրօուի սովորաբար քովը,  
ու միշտ պէտք է որ այն մարդը լինի անոր  
կառավարիչը։ Վասն զի ուրիշի ամենեւին  
չհնազանդիր։ Խոկ իրեն կառավարչին ա-  
մէն խօսքը կընէ, ու հասկըցածը իսկայն  
կկատարէ ամենայն ճշգույժեամբ։ Սովրած

փիղերը նաւարաններու մէջ կաշխատցընեն  
եւ ծանր գործիքներ ու բեռներ կրել կու-  
տան անոնց :

Մատրաս քաղաքին մէջ այնպիսի փղերէն  
մէկը կայ որ քանի մը տարիէ ի վեր գոր-  
ծարաններէն նաւարանը փայտեղէն կիրէ ,  
եւ զարմանքն այս է որ քովը կառավարիչ  
չունի : Բեռը վրան տրուելէն վերջը՝ բաւա-  
կան է որ շտեմարանին թուահամարը ըսեն  
իրեն , փիղը շիտակ հօն կտանի առանց սը-  
խալելու : Այս կենդանին այնչափ անուանի  
է Մատրասի մէջ , որ օտարական ճամբորդ-  
ները հօն պատահած ատենները՝ պարտք կը-  
համարին անոր աշխատածը տեսնելու : Զան-  
գակը զարնուելուն պէս՝ փիղը կուգայ իւր  
տեղը կկանգնի , համբերութեամբ կսպասէ  
մինչեւ որ բեռցընեն զինքը , ու այնպէսով  
բոլոր օրը գործաւորներուն չետ կաշխատի ,  
եւ երբ անոնք կհանգչին՝ ինքն ալ կհանգչի  
մէկտեղ : Չետը ինչ որ խօսին՝ ամէն բան  
կհասկընայ , ու սաստիկ կնեղանայ՝ եթէ մէ-  
կը վրան խնտայ : Ոյժը այնքան մեծ է որ  
զոյդ մը եղերուն բանը մինակ ինքը կընէ ,  
ու մինչեւ 500 փուտնոց բեռեր կիրէ : Մեծ  
զգուշութեամբ գերաններ կդլորէ դէպի ի  
նաւարանը . թեթեւութեան համար՝ գե-  
րաններուն տակը կլոր փայտեր կդնէ , դի-  
մացը արգելքներ որ ելնեն՝ կհեռացընէ  
զանոնք . զարմանալի աչքի շոկութեամբը  
անոնց ուղիղ սահելուն կնայի , եւ եթէ  
բան մը չկրնայ ուղածին պէս ընել , բարձր  
ձայնով կպուայ որ գան իրեն օգնեն : Ա-

մէն իրիկուն՝ դիրք է իրեն ջուրը լուա-  
ցուիլը . իսկ տօն օրերը գործաւորներուն  
հետ մէկտեղ գինետուն կերթայ , ու գրուէն  
անոնց ուրախութիւնները կտեսնէ , անցնող  
գարձողներուն վրայ ուշագրութեամբ կը-  
նայի՝ առանց մէկուն դպչելու : Գործաւոր-  
ները՝ անունը Միարիս-Թէզզի գրած են ու  
այնպէս կվարուին հետը՝ որ իբր թէ ի-  
րենց ընկերներէն մէկը լինէր : Եթէ գինե-  
տունէն ելնող գործաւորները հարբած լի-  
նին ու չկարենան տուն գառնալ , կամ փո-  
ղոցը պառկած մնան , փիղը կտանու զիրենք ,  
իրեն ախոռը կտանի ու հօն խոտի վրայ կը-  
դնէ զգուշութեամբ :

Փիղերուն հին ատենը պատերազմի մէջ  
գործածուիլը արդէն յայանի է : Մինչեւ  
ցայդմ Հնդկաստանի զօրաց իւրաքանչիւր  
գնդին մէջ քանի մը փիղ կպահուի՝ ծանր  
բեռեր տանելու համար , մանաւանդ արագ-  
ընթաց եւ խորունկ ջրերէ անցնելու ժա-  
մանակ . անոնք են թնդանօթներ տանողնե-  
րը , ձիերուն ջրէ անցնելու օգնողները , եւ  
այլն : Վերջի պատերազմին ատենը Անդզիա-  
ցւոց գունդերէն մէկուն մէջ փիղ մը կար  
կըսեն , որ առանց վախնալու պատերազմի  
կրակին մէջ մտնելով՝ թէ գետնէն կժողովէ  
եւ թէ սպաներուն ձեռքերէն կքաշէ կտո-  
նու եղեր անգղիացի վիրաւորները :

Հնդհանրապէս շատ բան կպատմուի փի-  
ղերուն հասկըցողութեանը եւ խելացութեա-  
նը վրայ :

